



# ԲԱՇԿԱՎԱՐԻ

Ը. ՏԱՐԻ. ԹԻՒ 2.

1850

ՅՈՒՆՈՒԱՐԻ 15.

## ԲԱՐՈՑԱԿԱՆ

ԵՎՀԱՄՀԱՏԻՏԱԿ

Ա.

ԽԱ աշխարհու :

Քանի մը տասը տարիէ 'ի վեր որ  
նախախնամութեան ձեռք եկեր եմ  
այս աշխարհ ըստած տեղս , և ինծի  
նման բիւրաւոր ընկերներով մէկ անդա-  
դար ճամբորդութեամք մը կ'երթամ-  
զէպ 'ի ուրիշ աշխարհ մը՝ որ ասոր պէս  
միայն ճամբայ , միայն անցուգնա չէ , հա-  
պա բոլորովին կայք ու մնայք , բան մը  
ինծի մեծ զարմանք կը բերէ : Ալ տես-  
նեմ ամէն մարդիկ ինծի նման , ամէնքս  
ալ նոյն աշխարհքը կը քալեմք , նոյն ա-  
ռարկայք կը տեսնենք . բայց ամէնքս ալ  
նոյնպէս չենք տեսներ , նոյն գատաստա-  
նը չենք ըներ տեսածնուս վրայ . հապա  
երբեմն , մանաւանդ թէ շատ հեղ և  
խիստ շատ հեղ , նա մանաւանդ միշտ՝

կը հանդիպին բաներ որ ես լաւ կը սե-  
պեմ և ուրիշ մը՝ գեշ , ես ծուռ է կ'ը-  
սեմ անփիկայ շիտակ , այսպէս մէկը հա-  
մովէ կ'ըսէ , մէկալս անհամ , մէկը տաք՝  
մէկան ցուրտ , մէկը գիշեր կ'ուզէ , մէ-  
կալս ցորեկ , մէկը և կ'ըսէ , մէկալս ։ .  
և զրեթէ ինծի կարծիք կու գայ թէ  
մեր ընկերութիւնը գեռ Աէնարայ  
գաշտին եղերքն է ու նոր բաժնուելու  
վրայ է . “ Ենդ խամսակեաց Տէր Ա-  
տուած վլեզուս ամենայն երկրի . . . մէկ-  
մէկու խօսք կամբառ չենք հասկընար .  
կամ իմ յատակ ըսածս՝ նա յարկ կը  
հասկընայ , հիմը՝ տանկիք կը հասկըսուի .  
հազիւ երբեք մէկ բանի վրայ իմ ունե-  
ցած գողափարիս նման ունողը կը գրտ-

նեմ, իսկ նոյն և նման ունող անշուշտ այն ատեն պիտի գտնեմ՝ երեր իմ դէմ քիս կատարեալ նմանողը գտնեմ:

Երկայն ատեն այս բանս մոտածելով և ստոյգ զիտնալով որ միշտ այսպէս պիտի ըլլայ՝ քանի որ այս աշխարհիս մէջ Ճամբայ կ'ընենք, հաստատ հաւատացի որ աշխարհօ մէկ է, բայց ամէն մարդու ալ մէյմէկ երես կը ցուցընէ, և ինչպէս որ ըսեր են թէ Որչափ մարդիկ, այնչափ կարծիք, ես ալ ըսի՝ Որչափ մարդիկ այնչափ աշխարհք: Ի՞սկ գիտնալով՝ մի դժուարիք, ով ընթերցող, թէ իմ աշխարհքը ըսի վերը, որովհետեւ չեմ զլանար թէ դու ալ զատ աշխարհ մը ունիս այս աշխարհիս մէջ. ես քուկդ չեմ Ճանչնար, դու իմն պիտի Ճանչնաս. բայց քիչ մ'ալ համբերէ, որ յառաջ քան իմ աշխարհիս ի՞նչպէս ըլլալը իմացընելը՝ իմացընեմ թէ ի՞նչ է ընդհանուր աշխարհք, և թէ ի՞նչ կ'իմացուի սովորաբար աշխարհք ըսելով:

Ոհէ որ գիւրին բան մը ըլլար աշխարհ ի՞նչ ըսել է իմացընելը՝ հարկ չէր ըլլար ըսելը, վասն զի արդէն ամէն մարդ մէջն ըլլալով՝ պիտի գիտնար. և սակայն շատ դժուար է ամբողջ կերպով մը ըմբռնել թէ ի՞նչ է աշխարհք, և կարծեմ թէ ամէն ատեն ալ դժուար պիտի ըլլայ. և հաւած եմ այս դարուս երևելի մատենագրի մը ըսածին թէ. Ո՛շխարհս անուն մ'է անձայն և անարձագանգ „: Ի՞այց մաքերնիս հանգչեցընելու համար ըսենք ի՞նչ որ հասարակաց աւելի յարմար սեպուած է ըսելու. վասն զի տարակուսական բան բանի մէջ հասարակաց հաւածութիւնն է ընտրելի կողմ: Ո՛շխարհ ըսելով մէկ բան միայն չիմացուիր. և ահա կամ ասոր համար է որ կը դժուարացընէ իրեն սահման մը տալ, կամ թէ սահման մը չիտրուելուն համար է որ պիս ուկս նշանակութեամբ ընդարձակուեր է աշխարհ անուան իմաստը: Վախ աշխարհ ըսելով կ'իմացուին ամէն արարածք մէկտեղ կամ երկինք ու երկիր. կիր. ք. այս երկիրս՝ ուր որ կը բնակին մարդիկ հանդերձ ուրիշ արարածներով. դ. ասոր նմանութեամբ աշխարհն ալ ամենէն սրտանց և ամենէն առջի խօսքն է. Ո՞ւնայնութիւն ունայնութեանց ա-

կ'ըսուին երկնից մեծագունտ մարմին ները. դ. ինչպէս որ մասնաւոր առմամբ մարդ փոքր աշխարհ կ'ըսուի, ընդհանուր ալ աշխարհք կ'ըսուին ամենայն մարդիկ մէկտեղ. և մանաւանդ անոնց ընկերութիւնը, կամ բազմութեան մէջ կեցող մարդիկ՝ առանձնակեացները դուրս հանած. Ե. ընկերութեան սովորական բոնած վարմունքը կամ քաղաքավարութեան կերպը աշխարհ կ'ըսուի. դ. աշխարհ կ'ըսուի միայն մտածելով մարդուս կեանքը և թշուառ կեանքը, վասն զի չիկրնար ալ երջանիկ ըլլալ հոս. և խիստ շատ անգամ աշխարհ ըսելով զայր կ'իմանան մարդիկ, և սրտանց թարգմաննելով ալ կը բացատրեն ամէն ազգ՝ Հովիտ տրտմութեան կամցաւոց ձոր, կամ տեղի արտասուաց կոչելով. իսկ Հայոց լեզուն գերազանց կերպով մը նոյն իմաստը կ'իմանայ յատուկ անոր անուամբն ալ Ո՛շխարհ ըսելով, որ է սուգ ու լաց. և կ'երենայ թէ առջի թշուառ մարդուն կանչած անունն է երբոր դրախտէն դուրս ընկաւ, ինչպէս մեր առաջին լայր մօրերնէս ընծայուած ատեննիս: Ի՞սկ հին լեզուն որ կամ մարդկութեան սկզբնակից է կամ մերձաւոր սկզբանը՝ ուրիշ աննըման բառ մ'ալ ունի որ նոյն իմաստը և վարինն ալ կը բացատրէ, Աենցաղանուամբ, որ թէ կեանքը թէ կենաց թշուառութիւնը մէկէն կ'իմացընէ իրը կեանք աղցաւոր: Այ ոչ միայն կենաց թշուառութիւնը կը նշանակէ աշխարհ, որ ՚ի հարկէ այնպէս է, այլ ես առաւել, է. անոր ունայնութիւնը, որ է կամաւոր թշուառութիւն կենաց, երբոր մարդ կը Ճանչնայ թէ աշխարհս կարճատեւ և փուշ բարեաց տեղի է, և կը փափազի ու կը հետեւի անոնց: Ո՞սկ առմունքս ալ շատ հասարակ եղած է, և ամէն ազգ ալ հառաչելով կ'ըսէ Ունայն աշխարհ, սուտ աշխարհ, խաբեբայ աշխարհ. և Ոողոմն իմաստնոյն ամենէն սրտանց զրած գիրքն ասոր նկարագիրն է, և անոր մէջն ալ ամենէն սրտանց և ամենէն առջի խօսքն է. Ո՞ւնայնութիւն ունայնութեանց ա-

մենայն ինչ ընդունայն է , : Այս աշխարհիս համար կ'ըսէ գաղղիացի վարդապետ մը թէ ասանկ բան չկայ , հապա ցնորդ մ'է , մեր սիրած աշխարհքը ինքն իրենքս եմք . աշխարհ ըստդդոքը մտքէ տեւջած արարած մ'է , անձ չունի : Մեր մէջն ալ երգ մը կ'ըսէ

Այս անցաւոր կեանքս է փրփուր  
Օդը ժողովես ունայն և զուր :

Խակ սուրբ հարց մէկը հառաչելով կը կանչէ , թէ “ Ամենայն աշխարհս այս աշխարհ է տղայոց , : Այս բանիս սաստիութիւնը . ը . իմաստ մ'ալ կու տայ աշխարհիս առջինէն աւելի հասարակ եղած , այսինքն թէ աշխարհքս է անմիտ ապականսեալ մարդկանց ժողովը որ յաւի տենական աշխարհը չը կանչ այս անցաւորին մէջ կը փնտուեն իրենց երջան կութիւնը : Այս մտքով աշխարհ ըսելը մեղաւորաց կամ մեղասասիրաց կամ մեղաւորակեաց մարդկանց ժողով կ'իմացուի , և արդարները կամ արդարախուները կամ աւելի իրենց հոգին մոտածողները աշխարհէտ հրաժարեալ և քաշուած կ'ըստին : Այս մտքով է որ աշխարհք անիծեալ կ'ըստի , այս մտքովս Քրիստոս տէրն մեր Փրկիչ աշխարհի կ'ըստի , այսինքն փրկութեան ճամբայ բացող և 'ի չարէ աղատող . այս մտքով ինքն ըստ թէ “ Կմթագաւորութիչ չէ յայսմ աշխարհէ , : — Դարձեալ մասնաւոր առմասմբ աշխարհ կ'իմացուի , թ . բաղդը կամ մարդկանց անհաստատ անստոյգ և յարափոփոխ վիճակը , զոր սովորաթար խօսքով թէատրոնի կընմանեցնեն , փոխանակ թէատրոնը աշխարհիս նմանեցնելու , ինչպէս որ իրօք ալ նմանեցուցեր և իբր անոր պատկերքը ըրեր են մանրանկար կամ մասնանկար , քանզի խելքի դէմ է մարդս իր շուքին ձեին նմանեցընելը , հապա շուքը մարդուս : Այս բաղդահորով և թատրոնական աշխարհիս վրայօք շատ բաներ զբոցած են , ահա մէկն ալ է ինովմաս գաղղիացոյն , որ կ'ըսէ “ Աշխարհ թատրո , մի է , ուր մարդիկ կատակերգակ դե-

, րասանք են . դիպուածք կը շինեն , զիաղը . բաղդը կը բամնէ վիճակները , իշխանք կը դարձնեն մեքենաները , ըլլ . հարուստները կը նստին բազմաքաններուն վրայ , յատակատեղը կը մնայ տնանկաց . ցնորդ են երաժիշտները . ժամանակակից կը բանաց վարագոյը . արցունքով կը սկսի կատակերգութիւնը . արդու մարդուս մտաց խելագար առաջարկութիւնը . խենթերը ծափ կը զարնեն հաւներով , խելացիները կը սուլեն . հման հսկայներ կը տեսնաս , որ մէկէն 'ի մէկ գաճաճ թզուկ կը դառնան , և թզուկներ՝ որ մեծ մեծ հսկայներ կը դառնան : Այս առմանքը շատ հեղ ալ աշխարհս կը նմանցընեն ծովու , որուն հովերը և ալիքները ստէպ կը փոփոխին , շատ հեղ միրիկներ կը հանեն , քիչ հեղ կը թողուն հանդիստ . ամէն մարդ ալ նաւողէ , նաւն է իր վիճակը . նաւահանգիստ իր դիտմունքները , որ շատ հեղ լուսախառն առերևոյթ կղզիներու պէս չիք բաներ են . առագաստները և նաւուն քշելու հարկաւոր մասոնքը՝ իր յոյսերը , իր ջանքերը , իր հնաբքներն են , որ շատ հեղ միրիկներէն կը մանրին , և նաւը կամ ծովուն ծոցը կը կորսուի , կամ ժայռերու զարնուելով կը խորտակի , կամ ճայռերու հանգստին մօտ կը վտանգի . երբեմն նաւազարն ալ նաւուն հետ կը կորսուի , երբեմն հազիւ միայն զինքը և մերկ կրնայ ցամաքը ձգել . “ Եւ հանդէպ նաւին դեգերեալ ողբայ , ձեռն 'ի ծնօտի եղեալ արտասուաց գետս իր ջուցանէ , ( Աարէկ ) :

Աայց ելլանք մէկ մը այս ծովերէն այս թատրոններէն դուրս , որովհետեւ մեր միտքը չէր հոս աշխարհիս զանազան իմաստները կամ տեսարանները նկարագրել , հապա զանազաննել միայն . թէ պէտ և հարկաւոր կը սեպենք որ մարդիկ ծանօթութիւն ունենան աշխարհիս գոնէ այնշափ որ կարենան իրենց նաւակն ալ շտկել , ինչպէս ըստ իմաստուն մը . վասն զի խիստ շատ գիտնալն ալ անօգուտ է , շփոթալի է և ցաւալի .

բայց թէ որ մէկը փափաք ունի, պէտք է սուր ու խորունկ դիտողութեամբ քննէ կամ կարդայ Ծէոփրաստ; || Ռութէներ, Պէքըն, | ապրիւէր և այն:

Հիմա դառնանք իմ աշխարհիս . իմ աշխարհքս է իմ զգացմունքս և իմ կարծիքս ինչ որ այս աշխարհիս զանազան կերպարանաց վրայ կը տեսնեմ ու կ'իմանամ, բոլորովին նոր զգացմունք ու կարծիք ունենալ այս բաներուս վրայ անկարելի է, բայց Եթէ մէկը լուսնի աշխարհէն եկած ըլլայ, զի լուսնի աշխարհ մ'ալ լսեր եմթէ կայ . և Այսու մոն իր օրէն ՚ի վեր կը կանչէ թէ նոր բան ըլլար, նոր բան չի լսուիր, հապա ինչ որ մէկը նոր կը կարծէ, անիկայ իրմէ առաջ ալ զրուցուած է: | յւ սակայն այս ալ յայտնի է որ շատ բան զրուցուած՝ այլ մուցուած է, կամ թէ չյիշողներ կան . և թէպէտ բոլորովին նոր բան ալ ըլլայ, բայց նոյն բանին վրայ նոր բան մ'ալ ձանձնալ կ'ըլլայ . այնքան ընդարձակ է աշխարհս և այնքան դիտելու բան ունի, որ անհնար չէ նոր մաս մ'ալ նոր դիտել . և ինչպէս շուկայի ձամբայ մը որչափ ալ անցուկ ըլլայ, կրնայ ըլլալ որ քար մը կամ կանգուն մը տեղ ըլլայ մէջը՝ որուն վրայ այնչափ ատենէ ՚ի վեր գեռ մարդու ոտք կոխած ըլլայ . ասանկ ալ մեր աշխարհիս ծանօթութեանց վրայ կրնայ ըլլալ որ աշխարհադիտակը բան մը զրուցէ, որ գոնէ իրեն կամ իր ընթերցողաց նոր հանդիպի . բայց ոչ Եթէ միտքը իր բանը ծախելն է, հապա աւելի հաւարակաց և իմաստնոց հաւանութեամբ ձանցուած բաները ձանցընել ռամկաց և պարզասիրտ ձմարտասիրաց . միայն երբեմն նախապաշարմամբ մոտաց և ոչ քննութեամբ սովորական կարծեաց դէմ կարծիք դնելու կը համարձակի . իրեն դատաւոր կեցընելով վնոյն ինքն ձմարտութիւնը՝ զոր և առաջնորդ և մտերիմկ'ընտրէ իրեն :

Ավ ծանանք այս գլուածիս մէջ պարզախօս ըլլալ՝ պարզամտաց զրելով, և ոչ բարձրամտաց . կ'ուզէնք բուն բանասիրաց օգտակար ըլլալ, քան թէ բա-

նաքաղից հաջոյարար . և բարիք մը ընելու սէրը վեր կը դնենք, քան փառք մը առնելու յոյսը . ոչ նիւթոց մէջ կարգ կ'օրոշեմք, վասն զի ինչ որ աշխարհադիտակին նախ հանդիպի՝ այն է առաջին . և ոչ միօրինակ ոճով կը զրուցենք, վասն զի նիւթոց զանազանութիւնը զանազան կերպ ալ զրուցուածք կը պահանջէ ծանր կամ թէթէ երբեմն Հերակլիտու և երբեմն Դիմոկրիտոս կ'ուզենք ըլլալ, և վերջինը աւելի քան թէ առջինը, որուն պատճառն ալ ատենին կ'իմացընենք : | յւ թէպէտ սովորաբար ընդհանուր կը խօսինք, բայց ՚ի հարկէ պիտի ծանանք մասնաւորել մեր ազգին պիտոյիցը և պատշաճին : | յէ որ մեր կարծեաց մէջ ալ երբեմն սխալ ելլան՝ ձանցողներուն ներողամտութեանը կը վստահինք, հիմըկուընէ խոստովանելով թէ շատ դժար բան կ'երևնայ մեզի մարդու չախալիը՝ երբոր ձմարտութիւնը մէկ է . և մեր աշխարհին մէջ կատարեալ դիտութիւն չենք ձանձնար . հապա իրարմէ աւելի կամ պակաս մօտենալ ձմարտութեան . այնպէս աշխարհադիտակն ալ զանազան բաներու մէջ ոմանցմէ աւելի ոմանցմէ պակաս պիտի ըլլայ . ահա մեր չափը կը զրուի ամէնուն դիմաց, բաւական է թէ զմեղ չափողն իր չափն ալ չմոռնայ հետն առնելու :

| ակ դուք ո՛ ձմարտասէր աշխարհատեսք, Եթէ կ'ուզէք ( և պէտք է ուզէք) որ ձեր նաւը ձեր աշխարհին մէջ շտկէք, և ոչ զինովի պէս կարծեաց պատէ պատ զարնուելով, ոչ կոյրի պէս տգիտութեան փոսէ փոս ընկնելով՝ երթաք ձեր կենաց ձամբորդութիւնը, եկէք երբեմն երբեմն մոտաւորապէս աշքտալու այն բաներուն՝ որ ձեր մէջ և ձեր չորս դին պատած են : Դիմոցիք որ թէպէտ անտնօրինելի հարկ մը կայ ձեր վրայ այս ձամբան անդադար երթալու, բայց ոչ ոք բռնադատած է խլուզդի պէս աչակոյր անցնելու, և անոր իր ետևէն թողած անձնամատն հողակայտներուն նման՝ անմիտ աշխատանաց յիշատակներ թողլու երկրիս վրայ ուսկից կ'անց-

նիք : Այսպէտեւ ծռմռկած , բայց մեծ  
ընութեան տէր էք , ով մարդիկ , ձանչ-  
ցիք ձեր մարդկութիւնը ձեր վախճա-  
նը . մէկ պարտք մը ունիք այս ձամբոր-  
դութեանս մէջ , և անոր համար միայն  
այս ձամբէն կ'անցնիք , այսինքն է նիւթ  
հաւաքել երջանկութեան անգնաց , ան-

փոխիս , անշարժ յաւիտենական աշ-  
խարհին համար , ուր որ շուտով կընաք  
համնիլ . ըլլայ որ հոս կոյր և յիմար  
անցնենուդ համար , հոն ալ զուրկ և  
թշուառ գտնուիք , և հոս ծուռ ծանօ-  
թութիւններ առնենուդ վնասը հոն  
տուժէք :


ԲԱՐԱՎԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

## ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Անել գաղտնի մէջ էղած է կողմէուս և ըստային վրայի գրեթե մէջութիւնը .

ԿԵՐՄ Քաղաքին առաջնորդ՝ արժանապատճեւ կարապետ Վարդապետը 1847ին Անի քաղաքին տւերահներուն մէջը եկեղեցւոյ մը պատին վրայ՝ քսանըըռըս առառերէ բաղկացած՝ ծածկանութեան պատկեր մը գտաւ, որ շատ սբանչելի հանձարով շնուռած է. և ովք գիտէ՝ մեր ազգային հանապարհորդներէն քանի մարդ տեսեր՝ ու բան մը շհասկնալով անհոգութեամբ Ծովեր դացեր են: Բայց այս արժանապատճեւ անձին շնորհակալ ըլլալու եմք. վասն զի մեր նախնեաց հանձարոյն յարգը լաւ հանչնալով 849 տարիէ ՚ի վեր՝ մոռացութեան խաւարին մէջը Ծաղուած՝ այս հնութեան մնացորդը օրինակեց՝ ու 146 թիւ հայոսան լրագրոյն միջոցաւը հրատարակեց: որոյ իմաստին բացարութեանը համար ալ կը խնդրէր՝ որ եթէ բանասէր մը իւր աշխատութեանը արժանի համարի ու բացարձէ՝ հրատարակել ուայ: Ահա նոյն պատկերին՝ մեր հոս դնելով կը բացարձեմք:

ՆԻԿՈՂՈՍ ՀՈՎՈՒԵԱՆ



Ասոր մէջէն « գ . բ . կ . հ . , . . . հ . . . , այս տասըլ տառերը՝ եղբելու իմաստին սկզբնատառ ուրին են . և եօթն տառեր ալ կան՝ որոնցմով ամբողջ (Գրիգորի) անունը կը բաղկանայ . և Հ . . Տ այս իրեք տառերն ալ Փրկչին հազարերորդ (թուականը կը ցուցընեն, (Հ = 500) + (Տ = 300) + (Տ = 200) = (1000) որով առաջն իմաստը կ' ելլէ ու ; . . . . այս զորս տառերի ալ կ' առելնան :